

ԱՐՄԵՆԱԿԻՆ ՅՈՅՍԵՐԸ

Երբ կ'իմանայինք թէ մեր գիւղին մէջ վարդապետ մը եկած է՝ նոյն օրերը ուսախութեամբ եկեղեցի կը վազէինք, կամ նոր ձայն մը լսելու և կամ վեղարին մէջի նոր դէմքը տնանելու համար։ Եւ այնքան միշտ նոյն էր մեր զգացումը այս մասին՝ որ մեր մայրերը շատ անզամ զմեզ եկեղեցի զրկելու դիւրին միջոց մը գոտած էին խարելով ըսելու՝ թէ «Երէկ նոր վարդապետ մը եկած է»։

Անձրեւոտ կիրակի մը՝ երբ աչքերս բացի՝ մայրս «Ելի՛ ժամ զնա՛» ըսելու տեղ՝ «Դրա մարդապետը եկած է և այսօր քարոզ պիտի տայ» ըսաւ։ Այդ «Դրա մարդապետը մականունով աւելի ծանօթ» իրեն գիտութեամբ ժողովողենին յարգուած էր, և տղացներէն իր տեսքով, Արախութեամբ մը կը վազէինք անոր քարոզներուն։ Եթէ բան մ'ալ չհասկնայինք՝ կը բաւէր որ ձայնը կը լսէնին որ դիմագծին համեմատ անուշ էր։

Այդ օրը՝ առանց ձմրան անձրեւին ուշ դնելու՝ երեք ընկերս վազեցինք եկեղեցին Դասին մօտ տեղ գրաւելու համար։ Գիգօն որ ամենէն պալափին էր՝ եկեղեցին հեռու կը փախչէր սովորաբար, ու շատ անզամ իրեն կը հետեւէինց՝ մանաւանդ երբ օղը լաւ կ'ըլլար։ Խակ կարապատին այն ատեն կը հետեւէինց՝ երբ այսպէս կ'անձրեւէր։

— Կարապէտ, կէս մը տէրտէրի տղայ կը համարուիս, գիտե՞ս, նայինք ի՞նչ է այսօրուան քարոզին նիւթը, հարցուց Գիգօն, երբ կծկուած պատերուն քսուրատելով կ'երաթայինք։

— Այսօր ողորմութեան վրայ քարոզ պիտի տայ, պատասխանեց կարապետ։

Եւ իրաւ ալ այդ էր քարոզին նիւթը, եկեղեցին լցուցեցաւ ունկնդիրներով, Վարդապետին քարոզը՝ սրտաշարժ պատմու-

թիւններով համեմուած՝ աւելի պառաներէն հառաջանքներ կը գողնար : Մարդիկ այնպիսի դիրքի մը մէջ էին որ կարծես թէ վայրկեան մ'առաջ զուրս կ'ուզէին ելլել ... աղքատներուն ողորմելու համար։

Վարդապետը մասնաւոր դիտումով մը այդ նիւթը ընտրած էր։ Նոյն օրերը շատ մը աղքատ գաղթականներ՝ եկած խռնուած էին ժամուն աղքատանոցին մէջ, որոնցմէ շատերը՝ ինչպէս գիտէինց կորսնցուցած էին իրենց ծնողքը կամ որդիքը, և իրենց ինչքերը Քիւրտերուն անցած։ Անոնց հեռուու երկիրներէ եկած էին հետիւոտն և մուրալով։ . . .

Երբ եկեղեցին զուրս կ'ելլէինց՝ ծիւնախառն անձրեւը սաստկացած էր և սաստիկ հով կար, այսպէս որ Գիգօն իսկ չէր ուզեր եկեղեցին ելլել։

— Եկէք, ըսաւ կարապետ՝ իր պատանեկան ողորմած շեշտով, մինչեւ որ հովը զարդի՝ Աղքատանոց երթանց, հոն ծերեր կան՝ որոնք մեզի նոր-նոր պատմութիւններ կը պատմեն։

Գիգօն երեսը թթուեցուց . . քայց պէտք էկեղեցին զուրս ելլել, գնները պիտի զոցուէին։ Կարապետին հետեւցանք Վարդապետին բարոզը մեզմէ առաջ ուրիշներն ալ զրկած էր հոս, և շատերը հին զգեստներու ծրաբներ թեւերնուն տակ՝ մեզի հետ կը մանէին։ Առաջին սենեակները լցուած էին աղքատներով և այցելուներով, մեր գեղացիները ամէն սենեկի մէջ լուութեամբ կեցած՝ մտիկ կ'ընէին ծերու մը սրտաշարժ պատմութիւնները . . և երբ պէտք ալ ըլլար՝ արցունք չէն ինայեր։ Մինց ամենէն ծայրի սենեակը զնացինք։ Հօն կը զողդզային մի բանի աղքատներ։ և ոմանց չըր հացի կտորներ կը կրծէին։ Եւ վայրկեան մ'առաջ անոնց բերնէն պատմութեան թել մը քաշելու համար հարցուցինք։

— Ո՞ր կողմերէն եկած էր։

— Բագրեւանդէն, Աստուծոյ զաւակ-

ներ, նստէ՛ց, նստէ՛ց . . ըսաւ ծերունի մը հայրական շեշտով։ և միանգամայն լաթի կտորով մը հովահարելով նիշար դէմքը

պատանւոյ մը՝ որ կրակներու մէջ կ'երեւէր, այնցան կարմրցած էր:

— Ջերմ ունի, կրկնեց մեզ նոյն ծերունին՝ ցուցնելով հիւանդը, որ աղոստ և պատուած վերմակներու տակէն զլուխը դուրս ձգած էր, և աշքերը բանալու իսկ կարողութիւն չունէր,

Աւշազրութիւն չէլ դրած՝ որ ես ու Գիւգօն մացեր էինք. Կարապետը չկար: Ի՞նքունին զրեթէ լալով՝ բերնուց սովործ պատմութիւն մը կրկնեց: Ա՛վ գիտէ, քանի աղքատանցից յարկեր լսած էին այդ պատմութիւնը՝ որ անցած էր այդ բարի մարդուն զլուխն:

Ենթունին երկար մորուց մ'ունէր, որ եթէ մարտուր ըլլայ՝ ծինի պէս պիտի փայլէր կովՃեցին վրայ. Խոշոր արտեւանունցներով և մեծ ճակատով պատկառանց կ'ազդէր :

Աս իր պատմութիւնը տասը վայրկենի մէջ լմացոց: Իր զիւղին մէջ տուներ և երկիրներ և հարիւրաւոր ոչխարներ ունեցած է եղեր ժամանակին. բայց երբ թիւրտիւրը իրենց զիւղին վրայ կը յարձկին՝ իր որդիներուն հետ երկիրներն ու ստացուածն ալ կը կորսնցնէ: Եւ հիմայ այդպիսի բարեկեցիկ անձ մը մուրալու ելած էր:

Ենթունին իր պատմութեան վերջերը հասած էր՝ երբ մեր կարապետ ընկերը հեւեւալով ներս մտաւ. ան իր տունը թուած էր, զգեստ և կերակոր բերելու համար: Ենթունին պատմութիւնը լմանելին վերջ՝ առա կարապետին բերածները՝ օրհնէնցներ մը մշջելով: Օրինէնցին վերջարանն էր՝ « Ջեր նեղութիւնները մեզի տայ Աստուած », և նայնը կը կնեցին նաեւ սենեկին միւս աղքատները. և հիւանդ պատանին ալ կիսարաց աշքերով մեզի նայեցաւ ու երկու անգամ գլուխը շարժեց, կրկնելով անշուշտ մորքին՝ « Ջեր նեղութիւնները ինձի տայ Աստուած »: ... Ու այն տանը մեր աշքերը լցուեցան, և չուզեցինք ցուցնել իրենց այն արցունքները՝ որոնք անոնցմէ կը հոսէին:

— Այս հիւանդը ձեր որդին է, հարցուցինք ծերունիին:

— Զէ, իմ բարերարս եղած է. և ես զինքը մեռած որդիներուն չափ կը սիրեմ. յուզուած պատասխաննեց ան. և զրեթէ ժամ մը համբ կիցուց զմեզ այն պատմութեան դիմաց՝ որոնք դիցագնը մեզի մօտ անկողնոյ մէջ կ'այրէք:

* *

Աւշազերտի թօփրագ-գալէ զիւղին մասնական յարձակում մ'եղած էր ֆիւրտերէն. և այն աշնան վերջերը: Երբ մմեռը կը մոտենար հոն՝ « Թալլուուց վախթը կը մօտենայ » կ'ըսէր տառապեալ ժողովուրդը սրտի զողովուրդումվէ: Հայր ամբողջ զրեթէ ութը ամիսներ իր քրտինցով ձմրան պաշարը կը պատրաստէր. Ֆիւրտը աշնան վերջերը զանոնք պատրաստ կը գտնէր իրեն համար. և եթէ տեղացիները յանդրգնէին դիմազրութիւն ընելու, և կամ աւելի ճիշտ՝ իրենց ձմրան պարէնը պահպանէին, ստացուածին հետ իրենց կեանցն ալ ապահով պիտի նուիրէին անոնց: Խննըսնական թուականին երբ թեթեւ յարձակում մ'ըրին ֆիւրտէրը, տեղացիները իրենց հայրերէն սովորած ընթացքը չըրոնեցին. իրենց բանհերուն վրայ յոյսերնին դրած՝ ուղեցին փորձ մ'ընել իրաւունքնին պաշտպանելու. բայց յարձակողները ժամանակ չտուին որ փորձը փորձ ըլլայ. և ահա սկսան կրակը թէ տուներու և թէ անձերու:

*
**

Զմեռ է հիմայ. խոիկ մը կը բարձրանայ այրուած մեծ տան մը աւելքակին մէջ-տեղ. ծինը ծածկած էր այն տանը աւերակները՝ որուն տակ մնացած էին անշուշտ թշուառ ընտանիքին արցունքները ու հարաշները:

Այդ խեղճ ու խարիսուու խղիկին մէջ ցուլը առաւօտ մը՝ կ'արթըննար մայրը իր երեք որդիներուն հետ. թշուառ որբեարի մ'էր ան. քիչ օրեր առաջ իր տանը հրդեհուիլը տեսաւ և անոր բոցին լուսով իր ծնկներուն վրայ դիտեց իր էրիկը ու անզրանիկ որդին, որոնք ֆիւրտերէն վիրաւորուած՝ մոխիրիին հետ արիւնին ալ ժա-

ռանգութիւն .թողլով՝ աշերնին վերջին անգամ մ'ալ բացին ու մարեցան տանը բոցերուն հետ, և այնպէս անշնչացան:

— Վազ չեկա՞ր գիշերը Ամերիկայէն, Արմենակա, կը հարցնէր մայրը արցունքով: Իրեւ շարունակութիւն մը երէկ իրիկուան վէճին:

— Զէ, մայրիկ, մեր տունը կանգնելու յօյս անոր վրայ դրած եմ. անոնք որ այդ աշխարհը կ'երթան՝ կը հարստանան և տուներ կը շնեն քանի մ'ամսուան մէջ:

Արմենակ նոյն օրը ճամրայ պիտի ելւ-լը, ինչպէս խօսած էր մօրը հետ՝ փոքրիկ Լեւոնիկ եղբայրը՝ կարինի մէջ բարեսիրտ եւրոպացիներուն պիտի յանձնէր՝ որ զայն խնամէին, ուսումն և կամ արհեստ սովորեցնէին, պայմանաւ որ վերջը նորէն իրենց յարկը դարձնէին: Այդ ժամանակէն արդէն սկսած էին Եւրոպացիք, մանաւանդ Անգլիացիները և Ամերիկացիները, հայ որբեր խնամէլ, որոնց բարեսրութիւնը իր զեղմունքն ալ ունեցաւ: Արմենակ ու մայրը, հոգեզարակ տիտուր ձեւին տակ՝ ուրիշներու խորհրդով քաջալերուած՝ Լեւոնիկը ստար յարկին տալ յանձն առին. միշտ գեղջկական բարեմուռթեամբ, որ բնականարար զիւցազնուէի մօր մը տարօրինակ պիտի երեւէր:

Այսպիսի տիտուր մտածութիւններով չէր ուզեր Արմենակ իր միտքը յոգնեցնել. Ամերիկայի անունը իր մեջն գործերը լաւ հայելոյ մը մէջ կը ցուցնէր. Ամերիկա, ուր վիշտ չկայ, ուր ջարդ չկայ. հոն հարստանալու համար բաւ է գետին ծոփլ ու գետնէն ստակ ժողվել: Այս շատ սովորական երազն էր միայն՝ որ կը հըրճուեցնէր զինքը:

Խոդիկին մէջ՝ մայրական համրոյըները վերջ չէին ունենար: Թշուառ մայրը որ յօյս ունէր իր վիշտին մէկ մասը որդուոյն յանձնել՝ հիմայ պիտի թողու որ ան հեռանայ իրմէ:

Մինչեւ մայրը, Արմենակ և քոյրը բաժնումին ցաւէն կ'արտասուէին, Լեւոնիկ անվիշտ մանկական չարութեամբ կարծես կը ժապաի իր քոյրիկին արցունքներուն վրայ:

Զիւնը դադրած է հիմայ, բայց ամպերը բնաւորուած կ'երեւին: Վերջին անգամ մ'ալ կ'արտասուեն ու կը մեկնի Արմենակ գրեթէ ամէն վայրիկեան ետեւը դառնալով ու յուսալով որ իր ամէն մէկ նայուածքին՝ մայրիկը նոր սփոփանք մը պիտի առնու: Պատանին շուտապ կարեց ձմրան կարճ հորիզոնը, և վերջն անգամ մ'ալ իր մօրը նայեցաւ ու միայն հազիւ կրցաւ նշմարել իրենց խղիկը, որ քիչ օրերէն պալատի պիտի փոխուէր. նոյն բոպէին մայրիկն ալ իր զստեր զարձաւ, և

— Աստուած հետերնին . . . ըսաւ, ու գնաց խղիկին մէջ քաշուելու:

Դեռ կէսօր չէր եղած՝ երբ սկսաւ ձիւնել. բեռնաւորուած երկինքը անհոգ ու անկարեկից՝ կը խազէր միջոցը իր ամենամեծ ձիւնի հատիկներով: որոնք թէեւ զանդագ գետին կ'իյնային, բայց այնու՝ փոխանակ զիւթեան՝ անհզոգութեան երեւյթը կու տային այդ ընկնող հատիկներուն: Այդ միջոցին էր՝ որ տասնը թը տարեկան պատանի մը, թխագոյն դէմքով ու սեւ մազերով, ճակտին վրայ մտածկոտի կնճիռներ, որիկ սոտերով՝ անվախ կը քայլափոխէր պնդացած ձիւնին վրայ: Արմենակն էր՝ ձիւնին մէջ քրսնած. մինչգեռ Լեւոնիկ՝ կապուտցած կը գոզդզար իր ուսին վրայ: Շունչ մ'առաւ պատանին՝ տեսնելով իրզորմի մինարէները, որոնք ձիւնեղէն հորիզոնին վրայ կ'ուրգուէին դէպի ամպերը: Լրզգումը, որ Ամերիկայի չափ անուշ կը չնչէ իրեն. ան շատ յիշատակներ ունէր այդ քաղքէն. իր հայրը շատ բաներ ըսած էր այդ քաղաքին մասին և ընծաներ բերած էր իրեն, և այն հինցած զգեստը զոր հիմայ կը կրէ վրան՝ հայրիկը իրզորումէն զնած էր:

Լրզգորումի փողոցներուն մէջ սկսաւ շփոթած պտղուիլ Արմենակ. պէտք էր ձեռք կարկառել ուրիշին՝ փորբիկ ողորմութիւն մ'ուզելու համար. քանի անգամներ քայլերը հարուստի մը ուզեցեց անոր ձեռք երկնցնելու համար, բայց չհամարձակեցաւ. սակայն Լեւոնիկն ալ անօթի էր, և լացը չէր դադրեցներ:

Երբ սրճարանի մը քովէն կ'անցնէր՝
լսեց որ անոր տէրը հայերէն կը խօսէր.
սրտին մէջ յուսով և դէմքին վրայ ամէկո-
տութեան գծով մը՝ սրճարանին դուռը
բացաւ .

— Ուշք ձանձրացուցիչ աղքատներ ,
կրկնեց սրճարանին տէրը բարկացած , բո-
պիկ ու ցեխոսու տացերով ալ ներս կը մտնեն
սրճարանս աղտոտելու համար ... դուրս ,
դուրս ...

— Աստուծոյ սիրոյն , հայրենակից եմ .
այդպէս մի՛ նեղանար . թշուառ մ'եմ , այս
փոքրիկ եղրօս համար առաջին անգամ
կը փորձեմ ողորմութիւն մը խնդրելու .
ըստ Արմենակ՝ աչցերն առանց վերցնե-
լու :

— Ո՞վ գիտէ որո՞ն զաւակն է այդ ,
որուն միջոցով կ'ուզես մի քանի դրուշ
շահիլ , խե՞րծ պատիկը կը դողդղայ ...

— Աղա , եղբայրս է , որք մը , անօթի է :

— Գնա՞ , գնա աշխատիէ ու ստակ շահէ :

— Կ'ուզեմ աշխատիլ , գործ կը փրն-
տուեմ :

— Ամերիկա շատ գործ կայ կ'ըսեն ,
հոն գնա :

— Ես ալ հոն պիտի երթամ , բայց մու-
րալով . աղա մի քանի փարա տուր հօրդ
հոգեոյն :

— Մանրուց չունիմ . . . Հայրս ալ
մեռած չէ :

— « Մանրուց չունիմ » կրկնեց Ար-
մենակ . « Արդիօք Ամերիկա ալ այս խօսքը
պիտի ըսեն ինձի . չէ , անոնք մեծ ստակ-
ներ կու տան » ըստ ինցնիբեն , ու զլու-
խը կախած գուրս ելաւ անկից :

Արմենակը մերժուեցաւ ասկից , և սրճա-
րանին տէրը այն ատեն ողորմիլ խոստա-
ցաւ . երբ իր հայրը վախճանի :

Աւրիշ սրճարանի մը մօտեցաւ . հոն սիրտ
չըրաւ մտնել , վասն զի ինչ որ կրցաւ
գուշակել անոր տէրը տանիկ մ'էր . և ինչ-
պէս ձեռք երկնցներ անոր՝ որուն ազգա-
կիցները իր տունը այրեցին , ինչը յափշ-
տակեցին , հայրն ու եղբայրը սպաննեցին :

Ներսը զիսարկով մարդիկներ կային ,
որոնք պէտք էին երպացի ըլլալ և բրիս-

տոնեայ , թէրեւս հարուստ Ամերիկացիներ
էին , որոնք պիտի զթային իրեն . ապա-
հով էր :

Արմենակ երբ « մտնեմ չմտնեմ » կ'ը-
սէր ինելուն՝ մէկլո քսան փարայ երկրն-
ցուց : — Ես չըսի՞ , այսպէս կ'ըլլան Ա-
մերիկացիները , զես իրենց ձեռքով չերկըն-
ցած՝ քսան փարայ կու տան , հապա եթէ
ողորմութիւն ուզեմ . . . Վերջը իմացաւ
խեղճ պատանին թէ այդ երկու մէրայիլիք-
ները երկնցնողը սրճարանին տաճիկ տէրն
էր , երբ ներսի ազգաներէն փարա մ'ալ
չկրցաւ անուու :

Այդ սրճարանին մօտն էր փառաւոր պա-
լատը՝ որուն զրան վրայ զրոշմուած իրեն
անձանօթ գրերէն՝ գուշակեց թէ ան Եւրո-
պացոյ մը բնակարանը պիտի ըլլար , և
բարեբախտաբար դուռն ալ բաց էր . զայն
իր դողդղացող ձեռքով քիչ մը հրեց և հոն
պակեայ սենեկին մէջ տեսաւ կին մը՝
որուն կօշիկները կը փայլիչէին և մե-
տաբաէ զգեստները արեգական չափ աղ-
քատին աչցերը կը շացնէին . շատ մը
մատանիներ՝ մատաներուն վրայ . փափուկ
ձեռնոցներ սեղանին վրայ և վերնազգեստ
մը քովը . զիմարկը բեռնաւորուած էր տե-
սակ տեսակ շինծու պտուզներով և ծա-
ղիկներով , և վրան ալ սիրամարզի փե-
տուրներ կը շարժէի՞ն . . .

Այդ կինը՝ հոն անկիւնը միայնակ էր .
իր դիմաց սակայն երկու թուով ըմպելի-
ներ և անուշներ զրուած էին . զիրիկ բան
մը կար՝ որուն հստ կը զրադէր . անշուշտ
իր որդին պիտի ըլլար , որուն չէր ինայերը
ժամաներ ու գուրզուրանք :

Արմենակ աչցին տակէն դիմեց զայն ,
և ցուրտէն սառած շրթունքները Էւեռնի-
կին այտերուն մօտեցուց : Զգածուած էր
պատանին : Մօր մը գուրզուրանքը ու համ-
բույները որ տեսաւ դէպի իր որդին՝ իր
աչցերէն արցունք բերին . — « Էւեռնիկա ,
բառ ան , զու զրկուած պիտի մեծնաս
մայրէկին համբոյըններէն » : Այս գողար
զգացումը արցունքներ թափեց Արմենակին
աչցերէն . և նա իր պատըռուած և աղտոտ
թէկանիցով իր մարդարատեայ կաթիւները

սրբեց։ Արցունըներ որոնք իր սրտէն քամուեցան և մասցին կեզտոտ լաթի մը վրայ չորհալու և ոչնչանալու համար։

Արմենակ աշքերը սրբելէն ետքը՝ դեռ աւելի մօտեցաւ ապակեայ դրան, և զարմանցով մը տեսաւ տիկնոջ զրկին մէջ շնիկ մը, որ անոր փայփայանցներուն տակ կատակներ կ'ընէր։

Ճնիկ մը, ստոր արարած մը համարուած շատերէն, ան՝ տիկինէ մը կը սիրուէր։ Լեւոնիկը գրեթէ մերկ՝ կը դողդղար Արմենակին ուսին վրայ, տիրոջ մօտ այդ շնիկը տաքուկ գրկի մը մէջ է։ վզին վրայ մի քանի ոսկիներ կը փայլէին, կոնակին վրայի բնորդի նման զգեստը ոսկի ծովերով եղերուած էր։

Զեմ զիտեր, առաջին վայրկենին երբ տիկինը փոքրիկ լեւոնիկը տեսաւ կիսամերկ, և Արմենակ՝ շնիկը տիկնոջ փայփայանցներուն ներբեւ, ով աւելի խղճաց զիմացինին վրայ։ Ապահով միամիտ Արմենակը, թշուառ պատանին մոռցաւ հոն խղիկին մէջ իր որբեվարի մայրը և որր քորիկը։ և կարեկցական նայուածքով վայրկեան մը համր մնաց դռնէն դուրս, ցաւելով տիկնոջ վրայ՝ որ զաւակէ զուրկ մնացեր էր — ինչպէս որ կը մտածէր ինցն Արմենակ, ու իր սէրը և գուրզուրանքը փոխանակ մանկան մ'ընծայելու՝ ստիպուեր էր շնիկի մ'ընծայել։

Մ'ըրան գութ պիտի ըլլայ այս կոնջ սրտին մէջ, կ'ըսէր Արմենակ ինցիրեն, այնքան յորդ՝ որ մինչեւ շնիկն իսկ սիրելու կը հասնի։

Եւ հիմայ՝ փոխանակ արցունցոտ աշքերուն՝ տժգոյն զէմբին վրայ յուսուվ գոծուած ժպիտով, թշուառի անմեղ աշքերով պապակեայ դուրը բացաւ։

Տիկինը նամակի մը մէջ ընկդմած էր։ տժգոյն զէմբով նշան ըրաւ Արմենակին որ զինքը չխանգարէ։ և Արմենակ երբ սենեկին կահկարասիներուն վրայ զարմանքով ու ապշած կը նայէր և իր ապազայ տունը ասոր վրայ ձեւել կը մտածէր, լեւոնիկը՝ որ մէկ ձեռցով իր եղօրօր զլուխը բռնած էր անոր ուսին վրայէն շլշնալու

ապահովութեամբ՝ միւս ձեռքը երկնցուց դէպ ի տիկինոջ զլիարկը՝ ուրախութեան նիչ մ'արձակելով։ ուզեց անոր վրայի պտուղներն առնուլ։ Այդ վայրկենին Արմենակ իր կիսամերկ բազուկը կարկառեց դէպ ի տիկինը, ու կեցաւ առանց խօսք մ'ըսելու։

Տիկինը՝ նամակը ժպիտով կնքեց և երբ Արմենակին կիսամերկ ձեռքը իրեն կարկառուած տեսաւ՝ թթուած երեսով նայեցաւ անոր, և զզուանքի աչք մը տալէ վերջ՝ իր շնիկին զարձաւ և շարունակեց զայն շոյել ու փայփայել։ և կարծես ի հեծուկն իր զիմացի թշուառներուն՝ համրոյըներ տուաւ անոր զիխուն և քթին։

Այդ համբոյըներուն որբան զառն էին տեսնողներուն։ Տիկինը ամէն անզամ որ շրթունցները շանը կը զպցնէր՝ դողդղացող, աղքատ, բայց սիրուն փոքրիկ լեւոնիկին զիմաց՝ կը զգար Արմենակ որ ան միանզամայն սութ ակռաներովը իր սիրու կը խածնէր։

— Ողորմութիւն մը, բարի տիկին՝ մրմաց վերջապէս Արմենակ։

Կնոջ զէմբին վրայ ո՛ և է գութի արտայայտութիւն շտեսնուեցաւ, ան հայերէն չէր հասկնար. անզգինացի էր։

— Հայ շեմ, տաճկերէն խօսէ, ըսաւ տիկինը հրամայական շեշտով։

— Ողորմութիւն, կրկնեց տաճիկ լեզուով։

— Հայերդ ալ ողորմութիւն ուզելէ չէր զազիթիր. ըսաւ և տասնոց մը երկնցուց ։ Սակայն լեւոնիկ աշքերը չէր վերցըներ զլիարկին վրայ եղած պտուղներէն, և երբեմ փորձեր կ'ընէր երկու ձեռցով յափրշտակելու։ Տիկինը զթաց վերջապէս անոր ալ, և շնիկին անուշեղէններէն փոքր մաս մը տուաւ։ Արմենակ շնորհակալ եղաւ, և ասոր վրայ սիրու առած իր ու մօրը ծրագիրը այս կնոջ հետ ուզեց իրագործել։

— Տիկին, ըսաւ, կ'երեւայ որդի չունիք։ Ես Ամերիկա պիտի երթամ. Աստուծոյ սիրոյն՝ կարելի չէ՞ սա փոքր եղայրս ձեր զթութեան յանձնեմ։

— Ես աւելորդ ստակ չունիմ. Հայե-

բուն օգնելու համար միլիարներ չեն բաւ-
եր :

— Տիկին ողորմութիւն մ'է որ պիտի
ընէք. ողորմութիւն մը՝ ինձի ու փոքրիկ
եղորս : Օրը քշիկ մը հացով կը բաւա-
կանանայ :

Տիկինը կրկին դժկամակեցաւ :

— Տիկին, շնկիդ աւելցուքով կրնայ
ապրիլ այս որբը, ըստաւ, և այսրան նուաս-
տանալէն ետքը՝ չկրցաւ ալ իր զգացումը
զապել, անոր ոտքը ինկաւ ըսկելով.

— Քու ձեռքդ է երկու թշուառներու
կեանքը . . .

Բարեբախտարար քիչ վերջ տիկնող ծա-
նօթ մէկը ներս կը մտնէք. վայրկեան մը
իրենց լեզուով խօսեցան, ուսկից բան մը
չհասկցաւ Արմենակ. բայց վերջը ինչ որ
իրագործեցին՝ անշուշտ իրենց խօսակցու-
թիւնն էր :

Անզդիացի տիկինն յանձն առաւ որդե-
գրել Լեւոնիկը, սակայն՝ ոչ թէ զթաց
փոքրիկին, կամ զգածուեցաւ Արմենակին
արցունքներուն դիմաց, այլ վասն զի գե-
ղեցիկ դէմք մունէր Լեւոնիկ, որուն վրայ
երկու կապոյս աշշերը շատ բան կ'ար-
ժէին, և որոնք անշուշտ շնիկէ մ'աւելի
համակրելի կ'ընէին զինքը : Լեւոնիկը որ-
դեզրելուն մէջ նիւթական շահ մը նկատեց,
և իրրեւ ապրանք մը գնեց զայն՝ տարի-
ներէ վերջ կրկին գնով զայն ծախելու
զիտումով՝ իւ հիմայ ամենայն սիրով այն-
քան ողորմեցաւ Արմենակին՝ որ նա պիտի
կարենար ինքզինը Ամերիկա ճգել : Աս-
կից վերջ պատանին միամտութեամբ իր
գիւղին ու մօրը անունն ալ տուաւ անոր՝
որ քանի մը տարի վերջ զայն կրթելէն
յետոյ իր մօրը յանձնէ :

Հ. Ս. Պոտուեան

Շարայարելի



ՊԱՏՄԱԿԱՆ ՎԵՊ

ՏԻԲԵՐԻՈՒ ՆԱԽԱՎԱՐՆ

(Շաբաթ տես էջ 392)

ԳԼՈՒԽ Դ.

ՎԱՂԵՐԻԱ ԵՒ ՄԱՐԿԵՂՂՈՍ

Մեր պասամած դէպքերէն երկը օր վերջը՝ Մար-
կեղոսն հանգիստ կեցեր էր Վաղերիայի սենեկին
մէջ, և թէպէս դէմքն գնեւ բոլորովի տօգոյն՝
բայց ոյժն թէլ մը վրան եկած էր, և իր թեթեւ
ընաւորութեամբ կը ծիծամէր անցոցած վտան-
գն վրայ և կ'ուզէր նոյն նոյն այս իրիգունը եր-
թալ Արծիկների ճամբուն վրայ զանուոր ճաշա-
րանը՝ և պատմել զլիխն անցածը իր բարեկամ-
ներուն :

Վաղերիան ալ նստած էր եղօրը քով, և ժա-
մանակ անցնելու համար՝ կը զուարճանար կա-
պիկով մը՝ որ իր զազը եկած էր, և փղոսկրէ
չողմանարով մը զարնելով անոր՝ տղու պէս կը
ծիծամէր :

Երկու երիտասարդներն սստափկ կը ձանձրա-
նային և ընելիքնին չին գիտեր, երբ շրջապա-
տուած չին ըլլար պատառապոյններով՝ որոնք
եւ լատին իրենց կիբակուրները : Վաղերիա և
Մարկեղոսն բոլորովին ինքիրենց ձեռք մացած՝
աւելի արգանակալի արժանի էին բան թէ
պարսաւանքի : Հոռոմի մէջ ծնած էրն և պատիկուց
հօրմէտ որք մացած . նոյնպէս մայրենին ալ վախ-
ճաներ էր ծագկանասակ. բայց մենենք առաջ
թուղթ մը զինով դադմանի հիմունուղ իր
մէկ հատրկ եղօրոյ՝ յանձներ էր անոր իր զա-
ւակները, զորունք հիմունիմայ կը թողուր թզու-
կին պանզամութեան ներքին՝ պատուին իրունք
ուսի ի իրենց մօրեցօրը յանձնէ զիրեւք :

Հանգուցեալ կնոյն եղբայրն անառակ երիտա-
սարդ մ'ըլլալով՝ ձանձրանալի եկաւ իրեն որբերը
քովը պահելու, և որպէս զի վրայն նետէ՝ քա-
նի մը մտար վերջը ուզեց չովմէ զրկել անոնք,
պատրուակ ընթելով թէ Դադմանափոյ պարկի քայլ-
քի մը մէջ չէին կրնար անոնք իրենց ազնուատհ-
մութեան արծանավայէն կրթութիւն ստանալ:
Ուստի ծախել տուաւ իրենց ծնած տունը՝ որպէս
զի անոր տեղ ուրիշ աւելի մէծ ու փառաւոր
տուն մը գնէ, և միանզամայն ուզելով որ Մար-
կեղոսն և Վաղերիա իր ընտանեկան անոնք կրեն՝
զանոնք որդեգրեց իրեն և վերջը չորվմ մամ-
բեց, և ամէն ամին մնե զուար մը կը զրկէր՝
որպէս զի անով կարենան ապրիլ իրենց բարձր
աստիճանին համեմատ :

Երկու երիտասարդներն առաջնորդ չունենա-
լով՝ մեծցան իրենց քմանահանութով, վասն զի այլ